

# ՀԱՆԴԵՍ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## Ա.ՊԱՇԻՍ.ՐՈՂԻ ՄԸ ՀԱՌԱՋԱՆՔՆԵՐՆ

Ա

Մի, Աստուած իմ, սըրդողած  
Յանդիմաներ իմ մեղքեր,  
Կ'աղաշեմ քեզ՝ բարկացած՝  
Զարաշար զիս մի պատժեր:

Ողորմէ, Տէր, հիւանդիս,  
Էժըկութիւն իմ՝ դու ես.  
Ցաւը հասաւ ոսկրիս  
Վայ եթէ ինձ դու չօգնես:

Հըւարեցայ մընացի,  
Վըրաս նայող մի շըկայ,  
Դու Տէր, մինչև ե՞րբ պիտի  
Զարաշեմ զիս անխօնայ:

Դարձիր նայէ իմ վըրայ,  
Ողորմութիւնը հասուր,  
Թէ չէ ինձմէ յոյն շըկայ,  
Պիտի մեռնիմ ես՝ ի զուր:

Մեանելչու վերջ, ես ի՞նչպէս  
Ցիշեմ քու փառքդ մեծութիւն,  
Հողին տակ չեմ կարող ես  
Փառաւարեկ քո անուն:

Գունիմ հանդիստ օրն՝ ի բուն,  
Դառն արցունքով ես կու լամ,  
Բոլոր զիերը արթուն.  
Բարձ անկողին յուր դարձան:

Թըշնամիներս անիրաւ  
Տուին ինձ բիւր նախաստինք  
Աշքերուս լոյսն հալեցաւ.  
Ա՛ն, դադրեցէք, ով անխիճնք:  
Մէկդի հեռու գլնացէք  
Վատ անօրէն մարդիկներ.

Չեր չար գործեր, — ի՞նչ կարծէք  
Աստուած վերէն չի տեսներ:

Լըսեց լային ձայն՝ Աստուած,  
Խընդըրուածներս զուր շելան,  
Սիրուը ծոցիս մէջ ճըխաց.  
— Փառք գըթութեանք անսահման: —

Թըշնամիներս սարսափած

Տէր կը փընտուեն փախչելու.

Զի մեծ Տիրոջս դիմաց,

Զարն ի՞նչ կարնայ զօրելու:

Երնե՛կ անոնց, որոց՝ Տէր  
Տուաւ մեղաց թողութիւն,  
Եւ ամէն մի յանցակներ

Մընաց ծածուկ՝ ի թաքուն:

Ա.յլ բիւր երնե՛կ այն մարդուն,  
Որոյ Աստուած ալչ գոցեց  
Պակասութեանց, նաև լեզուն  
Նենդով մեղքով շաղտոտեց:

Ես լուռ՝ անկիւն մի քառուած,

Արտանց մեղքերս գըղլացայ

Գիշեր ցորեկ եղայ լաց,

Մինչ ոսկրներս մաշուեցայ:

Գուռ ձեռքքոդ, Տէր, սաստկապէս

Գըլլսուս վըրայ ծանրացաւ.

Սիրուը ծակեն փոշի պէս

Խընդմիտանքիս խայթն ու ցաւ:

Բոլոր մեղքերս ես յայտնի,

Առանց բան մի ծածկելու,

Խոստովանիմ մի առ մի.

Ա.յլ ողորմէ ինձի Դու:

Միրովս հաստատ դըրած եմ,

Ալ ամբարիչտ չար գործերս,

Թէ քո առջնըդ պատմեմ,

Դուն անպատճառ պի՛ ներես:

Որչափ արդար մարդ լինի,

Ա.յլ միշտ պէտք է խոնարհած

Աստուծոյ գութն պաղատի.

Զի ո՞վ կայ սուրբ ի մեղաց:

Հերեղի պէս թէ ի՞նչան

Ցիկնից պատիք պատուհաս,

Արդար մարդիկ անսասան

Միշտ կ'ազատին անվընաս:

Նեղութիմները շատ են,

Սիրուը գողաց ի ծոցիս,

Աստուած, միակ ապաւէն,

Գըթա վըրաս, պահէ զիս:

Բերդի նըման պատեցին

Թըշնամիներս շըրս կոզմէ,

Եւնծութիւն իմ և յոյն իմ,

Նոցա ձեռքէն զիս փըրկէ:

Դու ասացիր թէ « Ծղքեղ  
Աչքէ պիտի շըլգեմ,  
Ինչ բանի որ ձեռք զարնես,  
Ցաղղողոթիւն շնորհեմ» :

Մի՛ գըրաստուց նըմանիք .  
Նոցա պէտք է ասնձ երկաթ,  
Նոքա շոնին խեր կամ միտք.  
Ծառայ են ձեղ կընապանդ :

Մեղարաց պատրաստ կան  
Խիստ շատ սենակ տաճախանք,  
Բայց Աստուծոյ որք յուսան՝  
Թող լինին միշտ համարձակ .  
Ուրախ արդարք, չեն կեցիք,  
Աստուած է ձեր տէր պայտպան :  
Դուք որ շխտակ սիրտ ունիք՝  
Պիսի իւընդաք յաւիտեան :

Գ

Բարկութենէդ, Տէր, սոսկամ .  
Ողորմելով յիս դարձիք :  
Ի՞նչպէս առաջդր կենամ,  
Զի ես հող եմ և մոփիր :  
Սուր սուր նետերդ իմ վերայ  
Արագ արագ թափեցան,  
Թէ ձեռքդ այլ ևս ծարանայ,  
Ողիս թերանըս կ'ինայ :  
Քանի որ իմ միտք կու գայ  
Քու բարկութիւնըդ արդարու .  
Հիւանդոս սիրոս դող կ'ելայ  
Քոժշկութեան չունիմնար :  
Մեղքիրս առաջ են կեցած,  
Խողնմըտանկս տակն ու վրայ՝  
Ցաւը հաստ ոսկերացու .  
Վայ ինձ, Տէր իմ, ողորմեա :  
Իմ անօրէն պիտօք մեղքեր,  
Գլըխէս շատ վեր բարձրացան՝  
Եւ իրրև թէ մեծ քեռներ  
Ուսիր վըրայ ծանրացան :  
Հըցած վէրքիրս սորտեցան .  
Քանի որ ես կը յիշմ  
Միծ մեծ մեղքերս մանկութեան,  
Արին կ'անցի իմ ողբէտէն :

Սըրտում, տրխուր, սեերես  
Մարմինս վէրքով ծածկուած .  
Որո՞ւն արդեօք դիմեմ ես,  
Թէ շողորմիս գուն Աստուած :  
Կը տանջուիմ շարաշար,  
Ողորմելի մընացի,  
Արդեօք շըկայ մի գեղ, ճար՝  
Սըրտիս խորէն հառչեցի :  
Իմ փափաներս, ցանկութիւն  
Տէր իմ, քեզիյայոնի է .  
Ցաւերս, կըսկիծք, կեծութիւն  
Ցածուկ չեն գարձեալ քեզմէ :

Տակն ու վըրայ սիրոս, հոգիս  
Ոյժ, զօրութիւնըս հատաւ,  
Վայ անձարակ, իմ գըլիսիս  
Աչքերուս լոյսն հալեցաւ :  
Իմ ընկերներս մերձաւոր  
Պաղ պաղ վըրաս նայեցան .  
Բարեկամներըս բոլոր  
Հեռու ինձմէ քաշուեցան :  
Մահուանս, արեանս ծարաւով  
Դամ՝ որդգայթ լարցին  
Թընամիներս, շար լեզուով  
Հազար տեղ խոսք խառնեցին :  
Այլ ես իրրև խուլ դարձած  
Ջըրսելու միշտ զարկի,  
Կամ կարծես թէ պապանձած  
Բերանս անգամ շըրացի .  
Իրրև թէ խուլ լինէի,  
Որ երբեք խօսք չէ լուսած .  
Կամ՝ ի ծընէ համբ բակի,  
Որոյ լեզուն չէ բացուած :  
Յոյսս միակ դու ես, Տէր .  
Անջուշտ ականջդ կը համանին  
Իմ հառաչանըս, աղթներ .  
Տես արցունքներս դառնագին :  
Ասացի թէ մի դուցէ  
Վըրաս իւնդան թընամիք,  
Նոցա փափաքն ալ այն է  
Որ կորսրիս, դառնամ չիք:  
Ես չմ փախչի տանջանքէ,  
Ցաւերս աշացրս դիմաց .  
Եթէ կ'ուզե՞ն զիս պատժէ,  
Զեմինար գէմ քու կամաց :  
Մեղքերս՝ յայտնի բաց կերպով,  
Կը պատմեմ ես քու առնել .  
Եւ կը ցաւիմ՝ յուսարզվ .  
Մի հաներ յոյսս գէրև .  
Թընամիներս՝ որ զուր տեղ  
Անցին զիս շարաշար,  
Զօրաւոր են և ուժեղ  
Եւ բազմաթիւ անհամար :  
Որոնք ինձի բարոյ դէմ  
Հաստ շարիներ հասուցին .  
Արդարութեանս փրփարէն  
Սուս մար վըրաս քըրսցին :  
Մի՛ թողար զիս, Աստուած իմ,  
Մի՛ հեռանար դու ինձմէ .  
Հաս օդնութիւն, պաղատիմ,  
Ժըրկէ զիս շար մարդոցմէ :

Դ

Ողորմէ ինձ, Տէր Աստուած,  
Ողորմութեամբ մեծագոյն .  
Քաւէ, ողրէ, Տէր զըթած  
Իմ մեղքերուս բազմութիւն :

Չար, անօրէն իմ գործեր  
Քանի գնացին աւելցան.  
Այլ ողորմած, գու իմ Տէր,  
Եղիր մեղաց ալրարան։  
Լաւ զիտեմ ես. յայտնի են  
Քեզ՝ վատ մեղքեր զալրակի,  
Եւ ոչ իմ վարս անօրէն  
Ծածկել քեզ չէ կարելի։  
Մերայ, մեղայ, Տէր իմ Տէր,  
Գու դիմացդ եմ յանցաւոր.  
Արարտոթեամբ մի դատեր,  
Եղիր գըթած դաստաոր։  
Գիտես արդէն որ մեղքով  
Աշխարհք բերաւ զիս մայրիկ.  
Աշքըս բացի, և լալով  
Տեսայ մեղքեր ես Հերիք։  
Այլ գու ծածուկ խորհըրդավ  
Յայտնեցիր քու կամքք արդար,  
Եւ ցցուցիր ինձ մեղմով  
Ճըմարտոթեան ճանապահ։  
Յոզէ մըստկաւ զոպայի,  
Լըսա մեղքերս, տուր լինիմ,  
Զիւնէն ճերմակ թող փայլի  
Ակասա մեղքէ՛ իմ հոգին։  
Տնըր իմ սըրտի կենարար  
Ուրախոթիւն, ցընծոթիւն,  
Թող ոսկորներ վշտակար  
Բատանան նոր զօրոթիւն։  
Դարձուր աշքերդ, Ողորմած,  
Մին նայիր իմ մեղքերուն,  
Եւ իմ հոգւոյ խաւարած  
Դագէ յուսոց քառոթիւն։  
Սիրս տուր մարտո՞ի ծոցիս  
Դիմ, կ'աղայեմ տէր Աստուած,  
Եւ թող լինի իմ հոգիս  
Ուղիղ, արդար ՚ի մեղաց։  
Ջըլայ որ զիս երեսէ  
Մէկդի ձըգես մի վարկեան,  
Եւ սուրբ հոգիի իմ սըրտէ  
Բաժնես, հանես յախտեան։  
Տըկարութեանս՝ քաջութիւն  
Տուր ինձ քեզմավ ըստանալ.  
Եւ սուրբ հոգովդ հաստատուն  
Յարդարտոթեան կալ մընալ։  
Անօրինաց՝ տուր ճամբու  
Տուր ինձ լինել առաջնորդ.  
Ամսարիշտներ՝ դէպ ՚ի գու  
Ճամբան հանեմ ես ուղղրդ։  
Արեան գործէ զիս հեռու  
Պահէ, փրրկէ, տէր Աստուած.  
Արդարութիւն գովելու  
Համար, բերան մեղուս բաց։  
Թէ իմ շրթանց այդ ընորհ  
Տալու լինիս, Տէր իմ Տէր,  
Գեզ օրհնութիւն երկաւաոր  
Պիտի երգեմ զօր զիւրի։

Զեն քեզ հանոյ ողջակէզ  
Ոչ պատարագ, ոչ սեղան։  
Զի գուն սուրբ սիրտ կը փընտուես  
Հոգի խոնարհ զըղղական։  
Հանցական պատարագ  
Քեզ՝ խոնարհ հեզզ է հոգւով,  
Մարդկանց դիմացը անարգ,  
Այլ քեզ ընտիր ապահով։  
Դիմ ՚ի Ախն, Տէր, դարձիր,  
Երուասոյէմ նորոգէ,  
Նոր իսրայէլդ ուխտադիր  
ի ծոց նորին ժողովէ։  
Անդ բիւրաւոր սուրբ պրաներ  
Խոնարհ և հեզ ինքնական  
Քեզ ողջակէզ սիրանուէր  
Թող նըւիրին յարածամ։

b

Աղօթքիս ձայն աղաղակ  
Կ'աղայեմ, Տէր իմ, լըսէ.  
Զիս կը նեղեն վիշտը, վրտանդ,  
Մի դարձներ դէմքտ ինձմէ՛  
Երբ հաւաշեմ վրտակիր  
Նող օրերու մէվ ինկած,  
Խոնարհելով ախան դիր  
Շուտ լըսէ ձայնս, Տէր Աստուած։  
Իմին օրերս մուխի պէս  
Ըսպառեցան շիք դարձան,  
Ինչպէս իրուիւ ոսկորներս  
Խիստ բարակցան ու շորցան։  
Իրու կընձուռած փունչ խոսի  
Ցափեցաւ սիրտս ՚ի ծոցիս,  
Ես կիսամեռ՝ կմնդանի  
Մուցայ ուսեւ և հացիկս։  
Կըպան ոսկորքը կաշոյս,  
Անք, միակ մընացի,  
Իրու տըխուր հաւայուս  
Յանապատին ամայի։  
Ինչպէս մի բռ տըխրադէմ  
Աւերակացը մէջէն,  
Որպէս ճընճուկ կը հեծեմ  
Միկուն տանեաց վըրայէն։  
Նոր ՚ի նորոյ, ամէն օր,  
- թըլնամի թէ ընտանի -  
Նախասինքներ բիւրաւոր  
Հաստ մարդկանցմէ լուցիր։  
Հաց գառնութեան մոխրահամ  
Եղաս իմ ճաշ կերակուր,  
Եւ արցունքներ խառնեցան  
Իմ բաժակին մէջն ՚ի ջոր։  
Դու, Տէր, երբեմ ինձ տըխիր  
Բարձ և պատիւ ինքնակամ.  
Հիմայ ՚ի վայր ձրդեցիր,  
Զոհ քու արդար բարկութեան։

Անցան օրերս շուքի պէս,  
Ես իբրև խոռ ցամփեցայ.  
Եթէ գու, Տէր, մեր չօգնես.  
Մարդն ի՞նչ է որ դիմանայ:  
Դու, Տէր, մինչեւ յափառան  
Պիտի մընաս ազգէ յազգ.  
Վո փառք չունի վերջ վախճան,  
Յաւերժ է քու յիշառակ:  
Դարձիր, դարձ Տէր, ու գըթա  
Սուրբ քաղաքիդ Սիովին,  
Հասած է ժամը որ նա  
Քու գըթոթեամբ նորոգուի:  
Նորա քարերը, ժառայքը  
Համբած հաշուած, կը պիրեն.  
Հող նորա ու յատակ  
Գըթած սրբութ պի կոխեն:  
Հեթանոսներս վախչան  
Քու անունիդ մեծ ուժէն,  
Եւ թագաւորք ամենայն  
Կու սարասակին քու փառքէն:  
Սիօվիդ բերդն ամբակուռ  
Զարգարէ, Տէր, աւելի  
Առաջուանէ ամբացուր.  
Փառացդ վրկաց թող լինի:-  
Հեղ խոնարհաց ալոթքներ  
Յօժարութեամբ Տէր լըսեց,  
Նոցա արցունք և լացիր  
Զարհամարհեց, շըմերժեց:  
Թող որ գըրուած այս մընայ  
Գալու ազգաց գիտութիւն.  
Ժողովուրդն այն ապագայ,  
Պիտի տայ Տեառն օրհնութիւն:  
Իւր սըրբազան աթոռէն  
Վերէն 'ի վայր նայեցաւ,  
Բարձրեալ Սստուած, երկընքէն  
Բնորդ երկրին աշք տրաւաւ:  
Լըսեց կապուած խենցերու  
Լացն ու ողբեր, կեծութիւն,  
Եւ ազատեց 'ի մահու.  
Մասապարտած բազմութիւն:  
Որպէս զի գան ու պատմեն  
Սիօվիդ մէջ իւր անուն,  
Յերուասղմէն հրնչեցնեն  
Նորա երգոց օրհնութիւն:  
Ազգ ժողովուրդը միաբան  
Թագաւորներ նոցա հետ'  
Ծառայելու պիտի գան  
Տեառն Սստուծոյ այժմ յաւէտ:  
Դու որ տիրես ազգէ յազգ  
Տըկար եմեր թէպէտ և,  
Աւ կ'աղաչեմ' մի արագ  
Կըտրել ընդ մէջ դիմ արեւ:  
Հակըրանէ դուն զըրիր  
Երկըրիս հիմն հաստատուն,  
Ազա ձեռօք զըժեցիր  
Երկնից կամար կապտագոյն:

Այլ այդ ամէն ըստեղիուած,  
Պիտի օր մի չերւենան,  
Սակայն դու, Տէր, Տէր փառաց.  
Պիտի մընաս յափիտեան:  
Իրու թէ ծորձ ըզգեասու,  
Պիտի մալին հրնանան  
Կամթէ ինչպէս վերարկու  
Պիտի փոխես ամէն բան:  
Դու անփոփոխ անվախճան.  
Նոյն և սերունդ ծառայիցդ  
Պիտի լինին անխափան  
Ժառանդ քո սուրբ քաղաքիդ:

## Զ

Խորունկ և փոս անդունդէ,  
Ուր մեզերովս սահեցայ,  
Սիրուս առ քեզ կը դուէ.  
Լըսէ ձայնիս Տէր, գլթա:  
Տէս իմ վշտերս չարակիր,  
Տառապեցայ բաւական.  
Կ'աղակեմ քեզ, ականջ դիր  
Ազօթքներու զըջական:  
Իմ անօրէն գործերս վաստ  
Եթէ քըննես, Տէր Սստուած,  
Քուկն դիմաց այն ո՞ր մարդ  
Կարնայ կենալ շամալած:  
Ողորմութիւնդ յիշելով  
Կը համբերեմ ցաւերու.  
Քու խոստունդիդ յուսալով  
Կարնամդեռ ևս կըրելու:  
Առաօսէտ մինչ իրկուն  
Խորայէլ, Տէր, Քու վըրայ  
Ցոյսը գըրած հաստատուն  
Ըսպասելով կը յուսայ:  
Ողորմութեանց դու Տէր ես,  
Եւ բըրկութիւնն անարգել,  
Ողորմելով կը փըրկես  
Նեղութենէ գիտայէլ:

## Է

Լըսէ, Տէր, իմ աղօթքիս՝  
Թէպէտ լինիմ մեղաւոր .  
Ականջ դիր իմ խընդիրքիս,  
Ճշմարտութեանց թագաւոր:  
Արցար գըթով ինձ լընէ  
Զիս գատելու մի ենար.  
Զի ովէ մարդ՝ որ ենչէ  
Դատաստանէդ սուրբ, արգար:  
Հալածեց զիս թընամին,  
Ոտքերուն տակ զիս առաւ.  
Խնչպէս թողուած մեռել կին:  
Կոխեց վըրաս ու անցաւ:

Ես հոգիկս ձանձրացաւ,  
— Այս ինչ օրեր, տէր Աստուած, —  
Աիրասի ՚ի ծացիս կը դողաց  
Տակն ու վրաց խռոված։  
Անցած օրերս յիշեցի,  
Փրթութիւնքոյ միաբան եկան,  
Արարածներդ դիսեցի.  
Փանը տշուողիդ գոհանամ։  
Ինչպէս ծարուած չըր գետին  
Կը թալկանայ իմհոգիս։  
Եռու լրսէ ինձ, Աստուած իմ։  
Անցուր ծարաւը սրբուիս։  
Մի կ'աղաքեմ գարձնել  
Ինձմէ երեսդ գըրութեան։  
Թէ չէ՝ իրեւ մի մեռել,  
Ի գուր թաղուած կը մընամ։  
Ողորմութինդ իմվրայ,  
Ինչպէս առառու արդակ,  
Տուր որ պայծառ երևաց.  
Զի յոյս իմես դու միակ։  
Երցուր ինձի մի ճամբայ  
Որով երթամես լիտակ։

Խմյոյս ու աչք քու վրաց  
Են, Տէր, ամէն ժամանակ։  
Ազատէ զիս, Տէր, փրկէ  
Խմ թըշնամեացըս ձեռքէն։  
Նեղ օրերու ինձ օգնէ։  
Զի գու եւ իմ ապաւէն։  
Ապարտեցուր, Տէր, ինձի  
Գու սուր կամքոր կասուրել.  
Եւ մի թողուր ինձ իսկի  
Քեզմէ մեկնի՝ բաժնուել.  
Քոյին Հոգիդ սուրը բարի.  
Դէպ ՚ի յերկնից կայարան,  
Թող առաջնորդ ինձ լինի  
Հասանելու անհաման։  
Գու անունիդ համար, Տէր,  
Պահէ, փըրկէ զիս շարէ.  
Զիս պատեցին նեղ օրեր  
Վարութեամբդ ազատէ։  
Տէր իմ, Կորցնուր ու կընչէ  
Թըշնամիներս անօրէն,  
Աշամարք բոլոր թող հընէն.  
Թէ ես քուկին ծառայդ եմ։

Հ. Ք. Վ. ՔՈՒՇԱՐԵԱՑ

## ՅԱ. ՓԵՏԱԿՈՒՍ. Ը ԲՈՅՆՆ

Աւաղ. նորա վաղը առտու  
Կարնային յօդըս թըռչելու .  
Լըսէ նոցա մօր աղաշանք,  
Ա՛հ, դարձուր ինձ իմսիրուն ձագք։  
Ի՞նչ է յանցանքս. դրպայ արդեզք  
Ես մի անգամ, կամաց թեզ,  
Խաղողներուդ ողկոյզներուն,  
Կամ՝ պարտիզիդ պըտուղներուն։  
Իմ ձագերուս ուտելիք, կեր  
Ես կը ժողվեմ միշտ փոր որդեր,  
Ես օդային մանրը ճանճիկ։  
Մաքուր աղբեր լուրդ՝ խըմելիք։

Աւաղ. նորա վաղը առտու  
Կարնային յօդըս թըռչելու .  
Լըսէ նոցա մօր աղաշանք,  
Ա՛հ, դարձուր ինձ իմսիրուն ձագք։

Ներ վանդակին մէջը փակուած  
Նորա՝ մեռնին յուսահատած.  
Դու շեն լլուեր, ամստապին մէջ  
Նոցա երգին քաղցր ելեւէլ։  
Ա՛հ, կը մեռնին։ Պիսի գայ՝ լայ  
Դոցա մարիկ ամէն իրկուն,  
Եղրեւակի ծառին վրայ,  
Իւր խեղճ ձագեր ու քանդած բոյն։

Աւաղ. նորա վաղը առտու  
Կարնային յօդըս թըռչելու .

Լըսէ նոցա մօր աղաշանք,  
Ա՛հ, դարձուր ինձ իմսիրուն ձագք։  
Երբոր ձըմեռն ձինի բարդեր  
Մածկն ձեր դասոն և անտառներ,  
Գու առանձնակ խըրճթիդ ՚ի տես  
Թըռչըտելով յայց կու գամեն։  
Ցուրա քամիներ որչափ կ'ուզես  
Ըսպանալից թող որ փընեն.  
Ես ձիւնապատ ծառերուն տակ  
Կ'երգեմ, գարնան քեզ եղանակ։

Աւաղ. նորա վաղը առտու  
Կարնային յօդըս թըռչելու .  
Լըսէ նոցա մօր աղաշանք,  
Ա՛հ, դարձուր ինձ իմսիրուն ձագք։  
Ով դու անզութ մատաղ աղիիկ,  
Խընտումերս՝ առիր քոյ գիրկ  
Բոյն ձագերով ՚ի միասին.  
Գու ետևէդ ճանապարհին  
Մատէ ՚ի ծառ մայրն թըռչելով,  
Եկաւ հասաւ ձեր դըրան քով։  
Քաղցուն ծարաւ. յերկրորդում օր  
Սատակեցան ձագեր բոյրու։

\* \*

Երկու տարի վրան անցաւ  
Աղմիկը հարսն և մայր եղաւ.